

Սրբազանի, և վաղամեծիկ Պօղոսիկի պատկերներու կարգին, ի զո՛ր կը փնտռեմ լուսատիպ նկարը մեր Բարերարին...

Համեստութեան շող, ճեղքի բոլոր կուրծքերը փրփուն:

Պակաս մը, ինձ պէտքերուն համար թեքես... բայց ըստ ինքեան առաւելութիւն մը, չզիտեմ կանխամտածուած թէ ակամայ, որ սակայն կը թելադրէ մեզ, անոնց միջև եղող անձնական կապերէն աւելի, խորհիլ իրենց հոգեւոր եղբայրակցութեան սեռնութեան ու սերտութեան վրայ:

Իրարու քով են անոնք, ալեւոր նահապետները՝ ճոխացած քրիստոնէական և դարերու իմացական լոյսին ամբարներով, խոհուն լուսազէմքերը՝ որ կը ճառագայթեն մեզ, երբ մօտենալ ուզենք իրենց:

Մատա՞ղ մըն է թէ հարսանիք, որ ըստեղծած է այս բարեպատէն առիթը:

Երբ առաջինն է, մեր «ողորմի» ներքը՝ իսկ եթէ երկրորդը, մեր խնդակցութեան լաւագոյն մաղթանքները:

Ամէն պարագայի մէջ, կ'զգանք թէ կոչուեմք մը կայ փառաւոր:

Կոչնատէրն է Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին, իսկ անոր հաճոյակատար սպասաւորներն են վերև յիշուած իր երեք պանծալի հարազատ դաւակները:

Այս հոգեւոր ու մտաւոր խրախճանքն պատուել ուզողներ, երջանիկ պիտի ըլլան Հայոց Հայրիկին կողմէ իրենց հրամցուած հայրենի հերիտային հետ, վայելելով Գուրեան Սրբազանի մատուակած Գողթան զինին ու Կիւլպէնկեան Մեկենասին հայթայթած սպասներն ու պալատը փարթամ:

Հիւրերը կանչելու հոգն ալ սիրով ըստանձնած է Ամբրիկայի Հ. Կ. Հիմնարկութիւնը: Բազմաթիւ «Հրաւիրակ»ներ ամէն օր կը բախեն մեր զոնները, ներս ալ կը մանեն յաճախ երեսո՞վ թէ աներես, մեր արամազրութենէն կախուած է այդ. վասն զի անոնք միշտ ալ ժպիտով ու բոլորով կը մօտենան մեզ:

Սրդ, հայ ժողովուրդ, քեզ կը մնայ արժեցնել, միայն քո՛ւ շինութեան և քո՛ւ օգտին համար հասցէիդ ուղղուած այդ հրաւէրները: Փութա՛:

ՆԵՐՍԷՍ ՍՐԿԳ. ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ

Գեր. Տ. Մկրտիչ Եպս. Ազաւունքի Միաբանք և Այցելութ Հայ-Երուսաղէմի գործը կը գնահատուի ամէն կողմէ:

= Կիլիկիոյ Վեհափառ Կարողիկոսը կը գրի.

— «Ստացայ Ձեր պատուական նուէրը, «Միաբանք և Այցելութ Հայ-Երուսաղէմի»: Որքան աչքէ կ'անցնեմ, այնքան կ'երիտասարդանամ հին յուշերուս վերագարթումով. միեւնոյն ատեն կը հիանամ Ձեր համբերատար հոգւոյն վրայ:

Թէև մականուննիդ Աղաւնի կամ Աղաւնուցի, մեղուաջան տքնութեամբ, պրոպրատուներով ծաղկէ ծաղիկ, թուփէ թուփ և առուակէ առուակ թոչըտելով հաւաքեր ու մեղրի փեթակ մը կազմեր էք: Երանի՛ թէ հաշուելնդիր երիտասարդները ներշնչուելով ՄԵՆՄԱԳՈՅՆ ՄԵՂՈՒԻՆ ու Ձեզմէ, հետամուտ ըլլալին մեղրի փեթակներ կազմելու և ոչ թէ պիծակներու դատարկ մաղեր կը մաղթեմ կարողութիւն և յաջողութիւն Ձեր տքնաջան թարթափումներուն:

= Կ. Պոլսի Ս. Պատրիարքը կը գրի.

— «Շնորհակալութեամբ ընդունեցի Ձեր Գերապատուութեան լոյս ընծայած «Միաբանք և Այցելութ Հայ-Երուսաղէմի» շահեկան երկասիրութիւնը:

Փափաքելի է որ Ձեր Սրբազնութեան կողմէ «Միոն» Ամսագրի մէջ հրատարակութեան յանձնուած վանքերու վերաբերեալ ուսումնասիրական էջերն ևս ամփոփուին հատոր մը ներքև, լրացնելով կարևոր պակաս մը»: = Լիբանանու Կարողիկոսական Փոխանորդ, Եղիշի Արքեպս. Կարօեան կ'ըսէ.

— «Աւելորդ է ըսել որ սրուած հետաքրքրութեամբ մը թղթատեցի զայն ծայրէ իծայր, կանգ առնելով նշանաւոր անուններու և ինձի ծանօթ դէմքերու առջև: Գործին գրուատիքը չպիտի ընեմ Սրբազան Հայր. որովհետև գրուատիքի կարօտ չէ՛, ան ինքը եղած է արժանաւորներու գրուատիքը հիւսելու և յաւերժացնելու համար»: = Տէր. Յ. Թօփանեան կը գրի Պիշրոսի.

— «Ձեր «Միաբանք և Այցելութ Հայ-Երուսաղէմի» աշխատութիւնը, իր տեսակին մէջ շատ հետաքրքրական գործ մըն է և մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնք»: = Ղ. Ն. Նախապետեան, Գանիրիկն:

— «Ձեր Սրբազնութեան երկասիրած ա-

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆ

Ծն. Իզմիր 1842 Նոյմ. 28 — † Մարտի 1929 Դեկտ. 4. ԳԾ.

Ութսուն ութ տարիներու լիութեան մէջ ճրագի մը պէս մարեցաւ Մեսրոպ Նուպարեան, որ կ'անձնաւորէր Իզմիրի հայ մտաւորականութեան եւ ազնուականութեան գեղեցիկ աւանդութիւնները:

Յորելանք, որ ծրագրուած էր իր անխոնջ եւ բարի աշխատութիւնները գնահատելու համար, իրեն մխիթարանք մը պիտի բլլար իր կեանքի վերջալոյսին մէջ:

Պատշաճ է որ Նուպարեան Յորելանի Յանձնաժողովը կատարէ ծրագրուած հանդէսը մեծ աշխատողի յիշատակին, հոգ չէ թէ Յորելանը փոխադրուած ըլլայ անմահներու աշխարհը: Նուպարեան կը յուսար ապրիլ դեռ, եւ այդ յոյսով էր որ իր Յորելանը թողուց 1930-ի գարնան, ի պատիւ Ամեն. Դուրեան Սրբազանի եւ ի յարգանս Անոր Յորելանին:

Եւ Նուպարեանի անունին եւ գործին ծանօթ էի միայն, ինչպէս նաեւ իր քանի մը լուսանկարներուն. բայց 1929 Յուլիս 10. ԴԾ. երբ Մարտի 1929 օտար կոխեցինք Պրն. Վահան Թէրէեանի հետ, ղէպի երեկոյ Սէն-ժիւլիէն գացինք տեսնելու համար ծերունին: Դժուարաւ զտանք իր տունը, բայց չգտանք զինքն. օրագրութեան գացած է ըսին **ՆՐԷԿ-ՂԱԿԱՏԵՐ** (ԹՂՈՒԱ-ԼԻՐ), ոչ շատ հեռի Սէն-ժիւլիէնէն:

Դտանք զինքը հոն, անխնամ պարտէզի մը մէջ, պանդոկատան մը առջև, ծառի մը շուրին տակ, թիկունքը տուած անզգտուէտ աթոռի մը, երեսը դէպի արեւմուտք, զլուխը ձեռքերուն մէջ անհնապիշ: Շատ ուրախացաւ այս անակնկալ այցէն. փոքրիկ թանջքէ մը եւ ջրայնտութենէ ներդուած տեղափոխուէր է հոն: Շատ կոկիկ եւ մարուք հագուած, զլուխը սեւ թաւիշէ գտակ մը, ծնօտներուն վրայ մօրուրի կարծ, սպիտակ թելեր. շատ տօք, շտկուեցաւ, իր մարած աչքերը կենդանութիւն մը տալին: Ծանցաւ Թէրէեանը. զիս առաջին անգամ կը տեսնէր, բայց թրդ-թակցած էր հետս, ՍՄՄԻ իր նուիրած աշխատակցութեան առթիւ, հետեւաբար ծանօթացաւ հետաքրքրութեամբ: Առոյգ եւ զուարթ կ'ընրէր, բայց աչքերը եւ մոյշը կը մատնէին թէ շատ հեռի չէ վեհմ վայրկեանը: Իրեն հաճոյք պատճառելու համար բաւական երկար նստանք, խօսեցանք եւ խօսել տուինք. գնահատեցինք իր կատարած աշխատանքը իրբեւ բառագիր մտ'նականդ. պատմել արւինք իր վիճարանութիւնը Նորայրի հետ. «Քննադատեցի, ըսաւ Նորայրի ծրագրը, եւ իր իսկ առաջարկով նշանակեցի իր բառարանին Ֆուստիէն եւ Լայիլէն սխալները»: Զերագի վրայ խօսեցաւ եւ յիշեց թէ պահած էր տպաւորութիւնը իմ այցելութեանս իրեն Լոնշանի հիւանդանոցի մէջ, յսճախ յիշելով «Մ'աճէն մի' վախճար» յորդորանքս: Խօսեցաւ Դուրեան Սրբազանի մասին մեծ հիացումով եւ մանրագէպ մը պատմեց:— Ես ծխող մը չեմ, ըսաւ, անգամ մը Առաջնորդարան գացի, Դուրեան Սրբազանին, **սփկաւէր** մը հրահրուց ինձի, չեմ ծխեր ըսի եւ չառի: Յետոյ այնպէս պատահեցաւ որ երկուրնիս ալ սեղանի հրաւիրուիք երեւելիներէն մեկուն տունը, եւ *հո'ն* Տիկին մը **սփկաւէր** մը հրամ-

դուոր գիրքը անմիջապէս թղթատեցի մե' ձ հետաքրքրութիւնով, ու շուտով յանդեցայ այն համոզման որ անխիկ արդիւնք է երկաւր, յարատեւ ու անվհատ սրբագումներու եւ անխոնջ ուսումնասիրութեան: Յատուկ անուանեց բառարան մըն է այն խոկապէս մեր քրիստոնէական կեանքի պատմութեան հնագոյն շրջաններէն մինչև մեր օրերը այն անձնաւորութեանց, որոնք ապրեցան ու ճգնեցան, բառին լուսագոյն իմաստով, Ս. Յակոբեանց մայրաբանքին մէջ, կամ այցելեցին հոն, կերտելով ինչ որ իրաւամբ կը կոչէք «Հայ երուսաղէմ»:

= Մայիս Ա. Պետրոսեան, Գահիրեհէ:

— «Արքարե, Միաբանք եւ Այցելուք Հայ երուսաղէմին, որուն ձեռագրի գէզերը տպագրութեան տրուելէ առաջ պատելը ունեցած էի տեսնելու 1927 ի ամբան, ընտանեօք երուսաղէմ մեր այցելութեան առթիւ, պիտի մնայ անզուգական գործ մը յաւէտ շարկապուած Սրբոց Յակոբեանց վանոց պատմութեան հետ, ու ան տիպար օրինակ մը պիտի հանգիստանայ տպագրայ սերունդին՝ ճոխացնելու անոր պարունակութիւնը եւ անվրէպ շարունակելու համար սկսուած այս գեղեցիկ հատորը»:

= Հոգ. Գրիգոր Գուսան Մ. Վ. կը գրէ Կ. Պոլսին:

— «Յովսէփ վրդ. եղբայրս Պոլիս հանդիպելուն, բերած էր Ձեր Սրբազնութեան աշխատասիրած «Միաբանք եւ Այցելուք» հրատարակութենէն օրինակ մը, զոր պահեցի մօտս, իրբեւ շատ կարեւոր ու ցարդ անտես առնուած գործ մը, մանաւանդ Հայ եկեղեցւոյ տպագրայ պատմագրին համար անգնահատելի աղբիւր մը»:

Երանելունց Յորայ համբերութեամբ միայն հաւաքել ու զլուխ հանելը կարելի սոյն աշխատութեան համար ի սրտէ կը շնորհաւորեմ Ձեր Սրբազնութիւնը, եւ իրք համեստ հեռուող մը առ հասարակ հայ հրատարակութիւններու, շնորհակալութիւն կը յայտնեմ «Միաբանք եւ Այցելուք»ով Ձեր ծանօթացուցած եկեղեցւոյ շարք մը մշակներուն համար, որոնցմէ քանի մը տասնեակ անձանօթ կը մնային ինձի»:

= Զեյթունի Հայրենակցական Միութիւնը, Երուսաղէմ:

— «Անհուն հրճուանքով եւ խորին շնորհակալութեամբ ոտացած ենք Ձեր մեծարժէք գործը, «Միաբանք եւ Այցելուք Հայ երուսաղէմի», արդիւնք բազմաթիւ տարիներու մեղուական աշխատանքի: Վստահ կրնաք ըլլալ թէ սոյն երկը մեր գրագրանին ամէնէն սիրունն է կարեւոր տեղը գրուեց անմիջապէս, որովհետեւ անոր մէջ մենք ունինք բազմաթիւ բարձրաստիճան անձեր, որոնք ուղղակի մեր սրտին հետ կը խօսին»: